

ԱՐ

ՍԻՌՈՒ

Խ. - ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՄՄՈՒՄԱԿԱՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐՈՒՐԴՈՒԹՅԱՆ
ՀԱՅՈՆ ԱՐՄԵՆԻ ԹՎՈՐԻ. ԳՈՅՆԻ. ԶՈՒՄ. ՀԱՅ.

"ECHO" ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1966

Օգոստոս

թիւ 8

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՍՈՒՐԵ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՃԱՐԻ ՆՈՐՈԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Աւելի քան չորս տարիներ առաջ սկիզբ առած Սուրբ Յառերեան Տաճարի վերանորոգութեան աշխատանքները ներկայ տարեշշրջանին հասան ընդիմանուր ծրագրի իրագործման ճամբուն գրայ կարեւոր եւ արդինաւէտ հանգուամի մը:

Համերաշխ գործակցութեամբ համայն քրիստոնեայ աշխարհի մեծագոյն սրբաւեղին գլխաւոր երեք իրաւատկրթերուն՝ Հայերուն, Յոյներուն եւ Լատիններուն, կարելի եղաւ ցարդ նորոգութիւնները ի կատար ածել ըստ ծրագրի եւ ակնկալուած փոյթով ու յաջողութեամբ:

Որպէս երեք իրաւատկրներէն մին, Սրբոց Յակոբեանց եին ու փառաւոր այս հաստատութիւնը վերաշինութեան նախնական աշխատանքներու շրջանէն իսկ իր հոգածութեան եւ ուշադրութեան առարկան դարձուց մեծ Սրբավայրէն ներս մեր իրաւունքներու եւ առանձնաշնորհներու անփոփոխ պահպանումը, ինչպէս նաև հայկական բաժնի նորոգութիւններու բարունք ընթացքը։ Ն. Ամենապառութիւն Պատրիարք Ս. Հօր անմիջական հովանառութեան եւ հսկողութեան ներքեւ, նորոգութիւններու յանձնախումբը անդուդ եռանձով ծրագրեց կատարուելիք նորոգութիւնները եւ հսկեց որոշումներու եւ ծրագիրներու գործադրման։

Իր վայելած բացառիկ դիրքին առընթեր ու անկէ բխող՝ Երևաղէմի Հայ Պատրիարքութիւնը ունի ծանր պատասխանաւորութիւններ, արոնք զիշտ միշտ ալ անցեալին դրած են ծանր կացութիւններու եւ վիճակներու մէջ: Այդ պատասխանաւորութիւններուն մէջ մեծագոյնն ու ամենէն կենականը՝ Ս. Երկրին մէջ դարերէ ի վեր ունեցած սրբառեղիններուն եւ իրաւունքներուն անփոփոխ պահպանումն է: Առանց Ս. Երկիր այցելած եւ տնմիջական քննութեամբ պայմանները ուսումնասիրած ըլլալու՝ զրեքէ անկարեի է յստակ զաղափար մը կազմել թէ տանձնաշընորեններու եւ սեփականութեանց այս պահպանումը ի՞նչ զոհութիւններու ու ծանր գիֆ կրնայ արժած ըլլալ Ս. Յակոբեանց Մայրավանքին ու անոր Միարանութեան: Զոհոգութիւններ՝ որոնց միշտ անվարսն ենթարկուած է այս Աքռոր, տրատոսխանաւորութեան եւ դերի ամբողջական զիտակցութեամբ, ծանր գիֆ՝ դոր վիպաւած է անիուր տառապատճեններով իւ, նեղութիւններով, միշտ վաստակած մէր ժողովուրդի բարեպաշտութեան ու անյայլ հաւատութիւն:

Նու ա՛յս գիտակցութեամբ ու ա՛յս հաւատքով իր որ այս հաստատութիւնը յանձն առա մասնակցի անյետածելի նորոգութիւններուն եւ ընդհանուր ծախսի իր բաժինը բերել, տանց պահ մը կասկածելու թէ Հայ ժողովուրդը սիրով եւ յօժարութեամբ իր առատաձեռն մասնակցութիւնը պիտի բերել բնան նըւիրական ու սրբազն գործի մը:

Ն. Ս. Օ. Տ. Կազզէն Ա. Կարողիկոսի սրբատակ կոնդակը այս ուղղութեամբ, Սուրբ Էջմիածնէն եկած հայրապետական կոչ մըն էր բոյր՝ Հայերան՝ սիրանուէր մասնակցութեամբ օժանդակիուն: Ս. Յարութեան Տանարի նորոգութեան գործիթ: Ն. Ս. Օծութեան հովանալորութեամբ հազմուսն նորոգութեան նեղունական Յանձնախումը գործնական գետնի վրայ անմիջական միջոցառութենուով, մանաւանդ 1963-ի Երուսաղէմի հանդիսաւոր հիստէն ետք. կրցայ Յիւթական անիրածեշտ պայմանները տուեղծել նորոգութիւններու բարուն ու անյափան ընթացքին համար:

Սուրբ Աքռորի նուիրակները ամէն տեղ գտան բարեացակամ ընդունելութիւն եւ պատրաստակամուրթիւն՝ օժանդակելու է ի վերջոյ այսօր, երբ նորոգութիւններու հոկայական աշխատանքը իր Երկրորդ փուլին մէջ կը մասնէ, յետոպարձ տկնարկեալ մը կը ջանանք գեահատել եղած զոհողութեան չափն ու կշիռը, հոսարակ յայտարարի կը վերածենք Կիլապէմկեան իշխանական մէծացումար նուիրատուութիւնն ու այրի հնոց միակ լուման եւ կը գիտակցինք թէ Վիրխարի այդ աշխատանքը ի գլուխ հանուած է ու կը հանուի էապէս որպէս հաւաքական նիզը Հայ ժողովուրդին: Ու տարիներու վրայ Երկարող նորոգութիւններու պատմառած դժուարութիւններուն եւ տացնապներուն մէջ թերեւա ամենէն քաջալերական ու միաժամանակ ամենէն փառաւոր իրագութիւնը այս պիտի ըլլալ: Ոչինչ կայ զարմանալի այս իրականութեան մէջ, եւ սակայն զեղեցիկ փաստը կը հբուեցնէ մեզ ու կը հպարտացնէ:

Հայ Եկեղեցին ապրաւ է ու կը պահանջի որպէս կեդրոնածից

ամքը մեր ժողովուրդին, որպէս այն կիզակետը՝ ուր կու զան հանգրու անոնիլ մեր բոլոր իջածերն ու փափառքները տեսներն ու տասեւեռումները: Մեր ամբողջ պատմութեան ընթացքին ներկայ է եղած ամբո՞ղջ Հայութիւնը. Ս. էջմիածնի շինութեան՝ Տրդատի հետ քար է կրած նաև ուամիկը. արտասահմանի մէջ, տասնինից ու աւելի դարեր ետք, եռ'յն ժողովուրդն է որ քար առ կը բարձրացնէ տանարներու պատեր եւ կարուղիկենիր, դարերու հոյովոյքին հետ նկարագրի փոխիխութիւններ կրելով հանդիք՝ մնացած հաւատքի տէր են'յն հաւաքականութիւնը: Այս ժողովուրդն է դարձաւ, որ ահաւասիկ հեռաւոր Ամերիկաներն կամ այլ գեղարքերէ, ցեղացին նկարագիր դարձած զոհոգութեան ոգիով իր լուման կը քերէ՛ ի վերաշնութիւն այս անզամ Սրբառան Տաճարի մը, որ իր Ս. Գերեզմանով ու Գողգորայով հաւատքի կերպանն է ամրող Քրիստոնեայ աշխարհին:

Միշտ չէր որ նորոգութեան հանգանակութիւնն ու աշխատանքները ընթացան անխոչքնուու ու սահուն: Կային դժուարութիւններ, ումանի գրեթէ անյաղը ահարելի համարուած, իսկ ուրիշներ՝ անակնայօրէն յառաջացող: Միւս կողմէ, Ս. Աքոռին վերաբերող շինարարական նյուֆան անյետաճգելի ծրագիրներ կային, Վամիէն ներս կատարուելիք բազում աշխատանքներ, որոնց դանդաղցաւմով զանազան նեղութիւններու պիտի մատնըւէր Ս. Ցակորեանց Միարանութիւնը: Սակաւն Ն. Ամենապատուութեան անձնական միջամտութեամբ ու զանքերով՝ հարցւեցան դժուարութիւնները, վերցուեցան Խոյոնդուտները եւ նախառայուուութիւն տրուեցան. Ս. Ցարութեան Տաճարի նորոգութեան գործին՝ որպէս ամենէն ալժմէական ու կենսական աշխատան:

Բազմիցս կրկնուած է այն իրոգութիւնը՝ թէ Սուրբ Ցարութեան Տաճարէն, ինչպէս այլ սրբավայրերէ ներս Յուներու եւ Լատիններու հետ համահասար իրաւունքներ կը վայելէ երուսաղէմի Հայ Պատրիարքութիւնը: Այս բացառիկ դիրքին փառքն ու պատիւր, ըլլալէ ետք արդար վաստակը Սրբոց Ցակորեանց նուիրուած Միարանութեան, և մանաւանդ հկարտութիւնը ամրող Հայ Նկեղեցիին ու Հայութեան:

Հետեւարք արդար ու բնական է որ Տաճարի վերաշնութիւնը եղած ըլլայ օժանդակութեամբն ու մասնակցութեամբը Հայ ժողովուրդի բոլոր խաւերուն, անզամ մը եւս վեր հանելու համար ոգին ու նեզը մեր ցեղին, այն' որ հաւաքական մեր եւանքի անհորնչելի ցեղեցկութիւններէն մին է ու նկարագրի անեղ գիծը մեր նախնիներէն եկող, մեզի հասնող:

Սուրբ Ցարութեան Տաճարի նորոգութիւններու երկրորդ շրջանը ուսած է աւելի՛ եռանդով ու աւելի՛ մեծ արդիւնքով: Վաստակ ենք որ Ս. Ցակորեանց Միարանութեան հետ, բոլոր Հայերուն զերմ փափաքն է կարելի փոյքով աւարտած տեսնել փառաւումը Քրիստոնեութեան հաւատքի վառարան Մայր Տաճարին, որուն համար ամէն աշխատանք ու զոհոգութիւն համապատասխան պիտի ըլլար մեր եկեղեցական ու ցեղային դարաւոր աւանդութիւններուն:

Ա. Գ.